

Գ Ե Ր Ա Կ Ա Ն Ո Ի Թ Ի Ի Ն

վէպի ետեւէն հաննց՝ վիպասան աւնունը ապահովցնելու համար, Զանց ընելով գեղարուեստական մասը՝ որուն նկատմամբ վերը իօսեցայ՝ մենք լաւութիւն մը, բարեսրտութիւն մը կը նշմարենք իր առհասարակ ամբողջ գրութիւններուն մէջ, իր շուրջը տիրող իրերը, երիտասարդական նոր շարժումները տեսնելով՝ նա չհամեցաւ. և այդ իր սոփոհութիւնը՝ նա յայտնեց բազմաթիւ վէպերով, զանազան կերպերու տակ, իր անձնական տեսութիւնները՝ այնչափ տարիներէ նուիրագործուած, իր սպիտակահեր պապերէն ժառանգած անուշ յիշատակները՝ որոնց վերայ կը մեռնի, և որոնք չուզեր որ մեռնին, — ահա զազափարներ՝ զորոնք փութաց տարածել, պաշտպանել վրայ հասնող վտանգին դէմ: Ամէն պարագայի մէջ՝ հանրութեան բարիք մ'ընել, իր շուրջը երջանկացնել, Լճնկֆէլլոյին նմանել, փոքրիկ դասեր աւանդել, — իր սեծ նպատակն էր՝ Այդ դասերը, սակայն, յաջողեցան թէ ոչ՝ ուրիշ խնդրի:

Իսնն ան է որ այսօր այդ համակերելի գրագէտը — Մուրացանը — հողին յանձնելով՝ անգամ մ'ալ կ'ապացուցնենք մեր անտարբերութիւնը հայ գրագէտներուն հանդէպ:

Ն. Ղ. ԲԻԿԵԱՆ



1. «Իմ ազօրքը՝ մի շերտ ցանկութիւն էր, տեսնել մեր մէջ, զոնէ այուլեան, Քոյր Աննային և նրա Աւսուցիչն արժանաւոր Հետեղչներ».— այսպէս կը վերջացնէ նա իր Խորհրդաւոր ՄիամծՈՌՈՒՄԻ վէպը՝ շիսկ Քոյր Աննան և նրա Աւսուցիչը (Գարեգին) վէպն մէջ ներկայացուած են Հայրենիքն անձնանուէր և անձնուրաց գործիչներ:

(Որ մը, Մարք թագաւորը, որսի ելնելով անտառին մէջ, եղջերուի մ'ետեւէն կը խոյանայ և կը հասնի այն լեռը՝ ուր կը գտնուէր որքը: Կը նայի ճեղքէ մը, որ բացուած էր կամարին մէջ և ուրկէ լոյսը ներս կը թափանցէր. կը տեսնէ զՏրիստան ու զԻսուելտ մէկմէկու ըով պառկած և ի նշան պատկառանաց՝ մերկ սուր մ'ալ իրենց մէջ տեղը դրուած: Իսկոյն իր կասկածները կը փարատին:

Ոսկեգօծ հրիւտի մերքիւ, — ամոհոյթեամ գրգիչ սէրը, — կապեց իր միտքը, — և գրաւեց իր աչքերը — հոն՝ ուր կը մնչէր — իր կեանց գարունը: — Գիտեց գոհուիլ, — երբեմն իր ուրախութիւնը, — այն գեղեցկագոյն վայրկեաններու մը հրէք չէր արժանարար, — Արկածը կ'ըսէ — որ մա վախճանու գոյն մ'ուծել — իր քաջած տոտապանքին համար, — իր չքմաղ կերպարանքը, — ըստորագիղ վարդն մը պէս, — անմուլծ վիեր կը անտարայթէր, — իր յերամը իր փայլը ու կ'ոսկեգօծէր — հրաշէկ անուխի մը մեման, — Գիտեմ թէ ի՞նչ բանէ առջեկ հկած է վիշաղ ուրու վրայ արկածը կը խօսի: — առաստուծ, ցօղիմ մէջ, — զացած էր մարգագետինը, — այս էր որ իր գոյնը այդպէս վառվառն բրած էր, — Արեգակամ ճառագայթ մը, — Սոյնպէս կ'իջնէր անմալի մէջ, — և կ'իյնար իր այտու, — իր բերքին և իր դուռնին վրայ, — նրկու լուսաշողմեր կը հրճուէին: — Իրարու հետ կը խոսուէին, — երկու արեգակուծը, — երկու պայծառ լուսաորհեր կը միամային, — և իրարու հետ խոսնուիլով — Իսկույտի երեսաց վրայ, — և մրցելով՝ կը գեղեցկացնէին զայն, — իր բերքանը, մակատը, իր բուրգի հիմագծները, — լի էին այնպիսի հմայրով, — որ Մարք հրապուրուեցաւ, — և սիրատենչիկ՝ պիտի փափաքէր, — համբոյր մը դրոշմի այդ երեսակ վրայ, — Սէրը իր բոցերը արծից, — ի տեսիլ այդ չքմաղ մարմնոյն, — այդ կեռջ գեղեցկութիւնը — մոզեց իր զայարամքները, — և համակ զինքը զինքը, — անբաժան լին ամիէ միշտ իր աչքերը: Նա զմայլմամբ դիտեց, — շնորհի պատմութեանի ձգուածքին, — պարամոցն և ուսիրը, — բազուկներն ու ձեռքերը, — Առոյտնպակ մը, — հիւսուած էր ճիւղաւորուած մագերում վրայ, — յորքը Իսկույտ իր տիրոջը երեցած չէր, — լի այլքամ հնչտամբով:

Նոր տեսաւ որ արեգակը, — ժայռիմ ցեղորածքն ըստբորուցնէին, — Իսկույտի գէմըն վրայ մտագայթ մը կը ցոյցանէր, — վախցաւ թէ մի՞ գուցէ այդ երեսաց գնդը — խամրի, — ժողովեց դայարիք, ծաղիկներ և տերևներ, — և ամոհմով զոցից միղքը, — ապա օրմնելով գոլիկին, — յամծմեց Աստուծոյ, — և հեռացաւ լալազին:

Իսէուլտ նորէն շնորհաց կ'արժանանայ : Գալով Տրիստանին , թափառական ասպետ կ'ըլլայ : Կը շրջի ի Երոմանտիայ , ի Իրիտանիայ և հռոմէական սուրբ կայսրութեան ծառայութեան մէջ կը մտնէ : Իր անցած բոլոր վայրերու մէջ՝ ազնուարար կը գործածէ իր սուրը և օգնութեան ձեռք կը կարկառէ իրենց զբաղմաներէն ընկճուած կալուածատէրերուն : Ինքն եղաւ Արունդելի՛ գուբա մը . իր կալուածոց մէջ հաստատուող Գուբար աղլիկ մ'ունէր , որ կորնուայիթ թագուհւոյն անունը կը կրէր . Սպիտակածեռն Իսէուլտ կը կոչէին զինքը : Տրիստան կ'ամուսնանայ նախ հետ իր կրած անուան համար : Բայց չը կրնար մոռնալ առաջին Իսէուլտը . . . :

Գոտփրետի գործը կ'ընդհատի յանկարծօրէն և եզրակացութեան տեղեակ ըլլալու համար , իր օրինակին՝ թովմաս Բրիտանացւոյն դիմելու է : Տրիստան մահացու կերպով կը վիրաւորուի ճակատամարտի մը մէջ և իր զինակիցներէն մէկը կը զրկէ ի խնդիր Իսէուլտի , վասն զի , ըստ հին աւանդութեան մը , իր մօրը պէս բժշկելու արհեստը գիտէր : Եթէ նա յանձն առնէր գալ , կայմին վրայ պիտի բարձրացնէր սպիտակ առագաստ մը , Սեւը՝ մեղծման նշան պիտի համարուէր : Իսէուլտ կ'անապարէ և երբ նաւահանգստին կը մօտենայ՝ «Թո՛ղ շատ վեր բարձրացուի սպիտակ առագաստը» կը գոչէ նա , «որպէս զի հեռուէն փայլի » : Տրիստան անկողնոյն վրայ պատկած է . միւս Իսէուլտը , նախանձոտ , սեւ առագաստներով ծածկուած նաւու մը մուտքը կ'աւետէ իրեն : Չգայազիրկ՝ կրկին կ'իյնայ անկողնոյն վրայ . թագուհին նաւէն դուրս ելնելով՝ կը լսէ ժողովրդեան ողբերը և զանգակաց ձայնը . նա ճեպեց պալատէն ներս :

ՎՈՒՓՐԱՄ ԷՇԵՆՐԱՍԻ

Ասպետական զրոյցներուն զխաւոր թերութիւնը միակերպութիւնն է : Այդ զրոյցներուն հիմը արկածն է . այսինքն՝ աննը պատակ արշաւանքներ՝ պարզապէս նշա-

նաւոր հանդիսացնելու իր բազկին ուժը ու սուրին շաչիւնը : Այդ դարուն ասպետները կը սիրէին կանուխէն զէնքերու մարզուիլ , հռչակաւոր արքունիքները այցելել , տիկնոջ մը ծառայել , հսկաներու հետ մաքարիլ , դժուարին ձեռնարկութեանց մէջ յաղթական դուրս գալ և ամենափոքր վերիպակը երկար փորձերով քաւել . այս էր միակ նպատակը այն բոլոր մարդոց՝ որոնք կը փափաքէին քաջութեան անուն մը ժառանգել և քերթուածներու մեծագոյն մասը այս միօրնակի պարտականութիւնն ունի , որոնք իրարմէ կը զանազանուին լոկ իրենց զիջագններու անունով : Այդ քերթուածները նախ կը զուարնացնէն իրենց խանդոտ ու վրպական դարձուածներով , բայց շուտով կը յոգնեցնեն իրենց անյօդ ձեւով ու երկայնաբանութեամբը . այդ կարգի դիւցազները վայրկեան մը զմեզ կը դիւթեն իրենց հաճելի ու փայլուն յատկութիւններով , բայց շուտով կը զգանք՝ թէ անհատականութիւնը կը պակսի իրենց :

Քանի մը բանաստեղծները փորձեցին ասպետական մատենագրութեան աւելի բարձրութիւն մը տալ՝ կրօնական գաղափարի մը ծառայեցնելով : Այդ զասակարգէն է գաղղիացի քերթուածի մը թարգմանիչը Գալուացի Պերկելվալի վրայ , որ զլուսւոր դիւցազին պատմութիւնը իսաւնուած է Սրբազան Գրալի խորհրդաւոր զրոյցին հետ . այդ թարգմանիչն է Վուփրամ Էշէնրափցի , ժՊ դարուն ամենէն նշանաւոր հեղինակը :

Էշէնրափի զղեակը Պաւերիայի Աուսպալի փոքր քաղաքին մօտ կառուցուած էր : Վուփրամ ընտանեաց կրտսեր մ'էր՝ որ թէ և կը պարծի իր ազնուականութեամբը՝ բայց յաճախ արտունջ էր բառնայ իր չքաւորութեան դէմ : Կենաց մէկ մասը թուրինգոյ Հերման աշխարհակոմսին արքունիքը անցուց : Գրեւ ու կարգալէք գիտեք , գաղղերէն քերթուածները կարգալ կուտար և այդ միջոցաւ իր թարգմանութիւնը կը կատարէր : Բաց ի Պարկիվալիկ , երկու հատակուորներ ունի Տր-

տորիկի վրայ, որոնք կը վերաբերին բա-
րեպաշտիկ զրոյցներու և Օրանժցի Գու-
լիէմոսի վրայ կիսակատար քերթուած
մը, զոր փոխ առած էր Գաղղոյի դիւցազ-
նական ասանդութիւններէն:

Պարկիվալ, Անժուցի Գամուրէտի զա-
ւակը, մանուկ հասակի մէջ կորսնցուց իր
հայրը դէպ ի Արեւելք մղուած արշաւան-
քի մը մէջ սպաննուելով: Մայրը Հիւրցէ-
լոյիդէ իր միակ զակին կեանքը պահպա-
նելու համար, առանձնութեան մէջ կը
ինամէ զայն և դաշտային աշխատութեանց
կը վարժեցնէ: Պարկիվալ հասակաւ կը
զարգանայ, ինչպէս նաև ուժով ու քա-
ջասրտութեամբ, բայց պարզ ու միամիտ
կը մնայ: Թէ և բարի, զգայուն ու ան-
կեղծ բնաւորութեամբ մ'օժտուած՝ սակայն
դանդաղկոտ և վերացկոտ է՝ իր անունը
չգիտնալու չափ: Որ մը, մի քանի աս-
պետներ տեսնելով ճամբուն վրայ, անոնց
կուզէ նմանիլ և անոնց խորհրդով Աը-
թուրի արքունիքը կերթայ հակառակ իր
մօրը ընդդիմութեան: Իր Գուրնեմանզ ի-
մաստուն հօրեղբայրը ասպետական առա-
ջինութեանց մէջ հրահանգելով զինքը կը
սորվեցնէ անոր քաղաքավար, հաւատարիմ
և զաղտնապաւ ըլլալ: «Խորհրդածէ և յե-
տոյ պատասխանէ և ամէն ոչինչ բանի
համար հարցումներ մի ուղղեր»: Այդ
սխալ հասկցուած հրահանգը Պարկիվալի
թշուառութեանց մեծագոյն պատճառն պի-
տի ըլլայ յետոյ: Ի սկզբան յաղհանական կը
հանդիսանայ իր առաջին արկածներուն
մէջ, կոնդվիրամուր թագուհին կ'ազատէ
իր թշնամիներէն, ժառանգութիւնը անոր
կը դարձնէ և կ'ամուսնանայ անոր հետ,
սպա հրաժեշտ առնելով անկէ Մոնտ Սալ-
վատի ղղեակը կերթայ, ուր պահուած էր
Սրբազան Գրալը:

Ս. Գրալը այն բաժակն էր՝ զոր Գրիս-
տոս և առաքեալները գործածեցին լ'Կթ-
րեաց ժամանակ և որուն մէջ Յովսէփ
Արեմիթացին, խաչելութեան օրը փրկչին
վազած արիւնը ամփոփեց: Այդ բաժակը
Արևմուտք փոխադրուելով՝ մասնաւոր բա-
նակի մը պահպանութեանը կը յանձնուի,

որ մեզի կը յիշեցնէ ճիշտ Տաճարական-
ները: Առաջին թագաւորը կ'ըլլայ Ս.
Գրալին Յովսէփ Արեմիթացուն թոռը,
որուն կը յաջորդէ Ալէն ձկնորսը, այս-
պէս յորջորջուած հրաշալի ձկնորսութեան
մը համար, նշանակ աշխարհի վրայ տա-
րածուած օրհնութեանց՝ սուրբ բաժակի մի-
ջոցաւ: Զկնորս թագաւորաց ցեղը սպառե-
լու վրայ էր, երբ Պարկիվալ աստուա-
ծային կամքով առաջնորդուեցաւ ղղեակը,
ուր անոնցմէ հտըք պիտի թագաւորէր:

Իրեն տրուած խնճոյքի մը պահուն, սե-
նեկապան մ'իրեն կը ներկայացնէ նիգա-
կը, նշան զինուորեալ Եկեղեցւոյ. յետոյ
ծաղկատի օրիորդ մը կը բերէ Գրալը, ու-
րուն զօրութեամբը սեղանը կը ծածկուի
խորտկիներով: Ասոր նման ուրիշ խորհրդ-
գաւոր տեսարաններ կը պարզուին իր աչ-
քերուն, բայց Պարկիվալ չափազանց տա-
ռական իմաստով առնելով Գուրնեմանզի
խրատները կ'անհոգանայ պատճառը իմա-
նալու: Այդ, Գրալի պահապանները իր
մէկ հարցմանը կը սպասէին ճանչնալու
համար զինքը նախասահմանեալ թագաւո-
րը: Յաջորդ օրը, Պարկիվալ ղղեակը ա-
մայի կը զտնէ և իր ձին թամբուած գաւ-
թին մէջ, կը հեռանայ: Հարկ է որ Տրէ-
վիզնտ ճգնաւորը լրացնէ իր դաստիա-
րակութիւնը և տեղեկացնէ իրեն սրբա-
զան ասպետութեան օրէնքները, ինչպէս
որ Գուրնեմանզ սորվեցուցեր էր իրեն աշ-
խարհական ասպետութեան սովորութիւն-
ները: Կը վերադառնայ այն ատեն ի Մոնտ
Սալվատ, առաջուան պէս աստուածային
ձեռքէ մ'առաջնորդուած. հոն կը զտնէ
կոնդվիրամուր և հասնելով իր շահատա-
կութեանց ծայրը՝ իր հոգեւորական թա-
գաւորութեանը կը տիրանայ:

Վուլփրամ վիպական դպրոցին տեսա-
կանագէտներուն ուշը շատ զբաւեց, որ ի-
րենց չափազանց յետահայեաց զաղափար-
ներով՝ յանդգնեցան Պարկիվալը բաղա-
տութեան դնել Գանտէի Աստուածային կու-
տակերդարհան և Գէօթէի Պատասխին հետ:
Սա ստոյգ է որ նիւթը միջին դարու բա-
նաստեղծութեան մէջ զտնուած ամենէն

գեղեցիկներէն է, բայց ոչ Վուլփրամ եւ ոչ ալ իր գաղղիացի նախորդը գիտցած չեն առթէն օգտուիլ Պարկիվալը ծաւալով քառասպատիկ մեծ է քան Վլրգիլիոսի Ենեւկարի։ Սփ դարու հեղինակները, ինչպէս նաև այդ դարուն ասպետները կարծես իրենց գործոց երկարութեան մէջ կը զբառնէին իրենց հաճոյքը։ Վուլփրամի՝ ինչպէս իր ժամանակակիցներուն ոճը՝ շատ թերի է։ Գոտփրեա Սորապուրգրին, իր ժամանակին գիտնական Հասարակութեան թարգմանն է. «ակնարկելով Պարկիվալի հեղինակին՝ կը խօսի «բանաստեղծական դաշտին գաղտորակներուն վրայ՝ որ կը շրջացնեն տկար մտքերը խաբեպատիբ գեղեցկութիւններով եւ փոխան մարգարիտներու՝ փոշի կուտան»։

Թրգմ. Հ. Ս. ՏԵՐ-ՄՈՎՍԵՅԱՆ

ՀԱՅ ՀԱՆՃԱՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ



Բժշկապետ Էրուսնդ Արալան Բրօքէսօրի նոր յաղթանակը.

Հայութիւնը անգամ մը եւս կը պանծայ յաչ օտարներու իր տաղանդաւոր որդիներէն մէկուն նոր յաղթանակովը։

La Provincia di Padova լրագրի հոկտեմբեր 28-29 թիւէն կը տեղեկանք հետեւեալը.

«Քթի, կոկորդի եւ լսիլիքի վերաբերող հիւանդութիւններու իտալական Համաժողով մը գումարուեցաւ ի Թորինոյ հոկտեմբեր 25ին»։

Չանազան մեծանուն բժիշկներու կարգին մէջ քաղմած էր նաև Բրօք. Արալան, վաղեմի աշակերտը Մ. — Ռափայելեան վարժարանին։ Ինքը հաղորդեց ժողովականաց իւր գտած վիրաբուժական եւ անդամահատական նոր կերպը՝ հագրգի հեացած անկուարիւնը (stenosis croniche della laringe) քարմանկոյ համար։

Այս իւր հանճարեղ տեղեկատուութիւնը սաստկազորող ծափահարութեամբ եւ մեծամեծ գովութիւններով ընդունուեցաւ բովանդակ ժողովականներու կողմանէ։

Բրօք. Արալան իր երկար տարիներու աշխատութեանը եւ փորձառութիւններուն արդիւնքը՝ անհակառակելի կերպով ապացուցական դարձնելու համար, ներկայացուցած էր նաև (ժողովականներու զննութեան), այն իւր դարմանած հիւանդները որոնք անբուժելի կարծուած յիշեալ ախտէն վարակուած էին, եւ այժմ կատարելապէս բժշկուած։

Յետ երկար բանավիճութեան՝ որուն մասնակցեցան իտալացի նշանաւոր մասնագէտ բժիշկները՝ ինչպէս են Բրօք, Մագլինի՝ երեսփոխան Ճենովայի, Կրատէնիկոյ՝ Թորինոյ համալսարանին մէջ ուսուցիչ, Փէրրէրի՝ Հոովմէն, Լիցցոլայի եւ Քանիարոյ՝ Միլան քաղաքէն, եւ այլն, եւ այլն, հոչակցեցին միակ, հանճարեղ, բանաւոր, գործադրելի եւ նախընտրելի եղանակ մը Բրօք. Արալանի առաջարկածը՝ հագագի հնացած անձկութիւնը բժշկելու համար։

Մեծանուն հայ Ուսուցչապետին յիշեալ բանախօսութիւնը եւ հաղորդակցութիւնները, բոլոր աշխարհիս նշանաւոր կոկորդի բժիշկները զբաղեցընող ծանր հիւանդութեան մը վերաբերելով, յիշուի յիշեալ ժողովին մէջ վիճուած նիւթերէն ամենակարևորը եւ պատուարբեր հոչակուեցաւ։

Մինչև ցարդ իտալիոյ եւ Արտասահմանի մէջ փորձուած եւ գործադրուած մեթոտները գերազանցող հայուն այս գիւտը անտարակոյս ընդունելի պիտի ըլլայ ամէն տեղ եւ Մարդկութիւնը անգամ մ'ալ օգուտ քաղած պիտի ըլլայ Հայ Հանճարէն։

Չերմաշերմ եւ սրտազին՝ են մեր շնորհաւորութիւնները հայութեան պատուարբեր մեր համակրելի բարեկամ՝ Բժշկապետին։

Հ. Ն. ՏԵՐԱՍՏԵՅԱՆ

